

ԱՆԱՏԻՏ


Հ Ա Ն Դ Է Ս Ա Մ Ս Ե Ա Յ

Ազգային, Գրական, Գեղարուեստական

Է. ՏՄԻԻ

ՓԵՏՐՈՒԱՐ

Թիւ 2



Ամերիկա

եւ

Հայերը

ասթընի մէջ 3—4 ամսէ ի վեր սկսած է հրատարակուիլ, հովանաւորութեամբ եւ աշխատակցութեամբ Ամերիկացի կարեւոր անձնաւորութիւններու, անդլիիքէն պատկերազարդ հանդէս մը,

Armenia անունով, որ իրեն նպատակ ունի՝ Ամերիկացոց ծանօթացնելով Հայոց պատմութիւնը, գրականութիւնը, գեղարուեստը, ազգային ու կրօնական հաստատութիւնները եւ թուրքիոյ Հայոց տառապագին կացութիւնը, ամերիկեան հասարակութեան համակրութիւնները բազմապատկել, զօրացնել եւ կազմակերպել հայկական դատին ի նպաստ (1) Այդ ամ-

սաթերթը կը համապատասխանէ շատ էական պէտքի մը, եւ արդէն լոյս տեսած թիւերը իրենց այլազան ու լուրջ պարունակութեամբ յուսալ կուտան որ այդ հանդէսը պիտի լիովին իրագործէ իր նպատակը, Բացառելէ առաջ թէ ինչո՞ւ այդպիսի թերթի մը երևուածը էական պէտքի մը համապատասխանող զէպք մը կը նկատեմ, թող ինծի թոյլ տրուի մեր հասարակութեան ուշադրութիւնը հրաւիրել շատ չափնական յօդուածի մը վրայ « Ամերիկացիք Ի՞նչ ըրած են Հայոց համար » տիտղոսով, որ այդ ամազգրին երրորդ թիւին մէջ լոյս տեսած է Ըմբռնելու համար թէ ինչո՞ւ եւ ի՞նչքան իրաւունք ունինք սպազային մէջ մեր ցաւերուն զարման մը յուսալու Ամերիկայէն, լաւագոյն միջոցն է նախ որոշապէս գիտնալ եւ կշռել ինչ որ մինչեւ ցարդ Ամերիկեան ըրած է մեզ համար :

Իր այդ յօդուածին մէջ, որուն ամբողջական թարգմանութիւնը կը հրատարակեմ Աննահիսի այս թիւով, Պ. Պարթըն կը թուէ այն ծառայութիւնները զոր Ամերիկա մատուցած է հայ ազգութեան՝ իր միախնայանքուն միջոցով։ Այդ ծառայութիւնները իբրական են, եւ անոնց բերած օգուտը շատ մեծ եղած է. Պ. Պարթըն իրաւունք ունի պարծնալու իւր Ամերիկացի՝ իր ազգին կատարած մարդասիրական ու քաղաքակրթական այդ հոյակապ գործին համար. կան միայն քանի մը կէտեր ուր Պ. Պարթըն՝ մեր ազգային նին ու ժամանակակից պատմութեան

(1) Հասցէ, Editor «Armenia», P. O. Box 2285, Boston, Mass. (U. S. A.). — Տարեկան բաժնեկից՝ 5 Ֆրանկ :

ամբողջապէս ծանօթ չըլլալուն համար՝ սխալ-
ներու մէջ ինկած է : Իր գլխաւոր սխալն այն
է որ նշանակած ատեն ինչ որ ըրած են ամե-
րիկեան միսիոնարք Հայոց մտաւոր ու բարոյա-
կան վերածնութեան գործին մէջ, չէ տեսած
ևս չէ նշանակած ինչ որ իրենք իսկ Հայերը
իրենց ինքնաբուռն ֆանդիստիկ բրած են այդ մի-
եւեռնայ գործին շուրջ : Մեր երախտագիտութիւնը
անասման է Ամերիկացոց մեզի մատուցած
թանկագին ծառայութեանց համար, բայց մենք
չենք կրնար ընդունիլ որ մեր մտաւոր վերա-
կանգնումը կատարուած ըլլայ միմիայն օտար-
ներու առաջնորդութեամբ, ոչ թէ լոկ այն
պատճառով որ ասի մեր ազգային արժանա-
պատուութիւնը կը վիրաւորէ, այլ որովհետեւ
այդ չէ ճշմարտութիւնը :

Ճիշդ է որ ամերիկացի միսիոնարները հաս-
տատած են առաջին կանոնաւոր եւրոպացիներ
զարգացնելու Հայոց մէջ թէ՛ թէ՛ Պոլսու եւ թէ՛ Հա-
յաստան : Տաճկահայոց ժամանակակից պատ-
մութեան նուիրուած չափական ուսումնասի-
րութեան մը մէջ (Փորձ, 1877) Ա. Երիցեանց
այդ իրողութիւնը հաստատած է. «Պօր-
տի միսիոնարները) Իերա եւ Պէպէքթաղերուս
մեծ կալուածներ ձեռք բերին եւ գեղեցիկ շի-
նուութիւններ կանոնադրելով գիւղերթիկ եւ ամէն
կերպ բարեփայլելու եւ բարեկարգ զարգոններ
բացին, ուր ձրի ընդունեցին հայ աղքատ տղայ-
քըր Այդ զարգոնները բացուած ժամանակ Պոլսոյ
մէջ Հայք ոչ միայն գիւղերթիկ զարոց չունէին,
ոչ միայն որք եւ անտէր տղայոց սկըութիւն
անող չկար, այլ եւ բակիկազ գոյնուած ծաղ-
կոցները կամ վարժարանները սակաւաթիւ էին
եւ ամենաթշուառ գրութեան մէջ, Հասկանալի
է թէ ինչո՞ւ. Հայոց տղայքը սիրով գիմնջին
միսիոնարներէ ձրի զարոցները, ուր անդիլերէն
ու գաղղիերէն էին սովորեցնում, մաթեմա-
թիկալի եւ քնական գիտութեան դասախօսու-
թիւններ անում, եւս, եւս. » Այդ միսիոնա-
րական զարգոններուն հետ մրցելու համար է որ
Պալեսն կարպպետ ամբոյսին նախաձեռնու-
թեամբ լուսաւորչական Հայք հիմնեցին Իւսկիւ-
տարի ձեւարանը, տաճկահայ լուսաւորչական-
ներու առաջին միջնակարգ վարժարար : Ամե-
րիկացոց հիմնած զարոցներէն ելած են ու կ'ել-
լեն ցարդ բազմաթիւ սերունդներ լուսամիտ,

ուսեալ եւ բարեկիրթ Հայերու : Անոնց գոյու-
թիւնը եղած է միշտ եւ է մինչևս հիմա մեծ
բարիք մը Հայոց համար՝ թէ՛ իրենց բերած
ուղղակի օգուտով, եւ թէ՛ այն մղուածով զոր
կուտան լուսաւորչականներու զարոցներուն
բարեփոխմանը, յառաջացմանը համար : Բայց
կրթական գործին մէջ Հայք ունեցած են ամե-
րիկեան գործունէութենէն զուրս ուրիշ աստար-
ներ ալ, բոլորովն անկախ, որոնց մէջ ամե-
նակարեւոր տեղ մը կը բռնէ Միսիոնարեանց
գործունէութիւնը՝ ազգային, մտաւորական ու
գեղարուեստական աւելի ընդարձակ նշանա-
կութեամբ. պէտք է չմոռնալ նաեւ զարոցական
գործունէութիւնը Եւրոպա ուսած կամ նոյն իսկ
Պոլսոյ մէջ եւրոպական կրթութիւն ստացած
խումբ մը լուսաւորչական Հայ անձնաւորու-
թեանց կողմէ հիմուած՝ անկախաբար միսի-
ոնարական գործունէութենէն եւ որ ունեցած է
իր անադին ազդեցութիւնը :

Ճիշդ է նաեւ որ հայ իգական սեռին կըր-
թութեան համար Ամերիկացի միսիոնարները
ամենէն առաջ օրհնեցնելու թէ՛ թէ՛ Պոլսոյ եւ
թէ՛ ու մանաւանդ Հայաստանի մէջ, եւ Պ.
Պարթըն իրաւունք ունի այդ գործը Հայոց եղած
ամենամեծ բարիքներէն մին համարելու : Ամե-
րիկեան այդ նախաձեռնութենէն ետքն է որ
Կ.Փանոսեան «Ազգական օրիորդաց վարժարանը»
հիմնեց, որուն յաջորդչյուն յետոյ բազմաթիւ
հայ աղջկանց վարժարաններ, Եւ սակայն այ-
սօր իսկ, Պոլսոյ հայ իգական սեռին ունեցած
կրթական մեծագոյն ու կանոնաւորագոյն հաս-
տատութիւնը՝ Իւսկիւտարի Ամերիկեան Բոլո-
ճըն է :

Ինչ որ կ'ըսէ Պ. Պարթըն նոր բժշկականու-
թեան Հայոց մէջ Ամերիկացոց միջոցով մուս-
քին մասին, ճիշդ չէ ամբողջապէս : Ամերիկացի
միսիոնարներուն Տաճկաստան մտնելէն առաջ,
արդէն գոյնուած են Պոլսու հայ բժիշկներ, Իտա-
լիոյ կամ Ֆրանսայի համալսարաններու մէջ
կրթուած՝ իրենց աստիճ բժշկական նորագոյն
մեթոտներն ուսած, միսիոնարներու գալուստէն
ետքն ալ՝ բազմաթիւ Հայքը շարունակած են,
հետեւելով արդէն բացուած ճամբուն, Եւրոպայի
համալսարանները երթալով ուսնել բժշկութիւն,
եւ այդ Հայերը եղած են Պոլսոյ լուսագոյն տե-
ղացի բժիշկները. բայց այդ հայ բժիշկները բու-

լորն ալ Պոլիս հաստատուած են , եւ իրենցմէ զրեթէ ոչ ոք մտածած է Հայաստանի մէջ ան-
ձաժք տարածել իր մասնաճիւղին բարիքները .
միսիոնարներուն հաստատած բժշկական վար-
ժարանները , ինքնաբերի մէջ՝ կարճասեւ , Պէյ-
րուսի մէջ՝ ցարդ կանգուն (եւ որուն աշակերտ-
ները Փոքր Հայքէն ու Կլիկիայէն եկած Հայեր
են մեծ մասամբ) , եւ անոնց հաստատած հիւան-
դանոցները՝ Կեսարիոյ , Այնթապի , Մարտանի ,
Մերտինի , Վանի մէջ , անհունապէս բարեբա-
ր են եղած , եւ այդ տեղերը արդի բժշկականու-
թեան մուտքը եւ կիրարկութիւնը իրօք գրեթէ
միայն այդ միսիոնարական հաստատութեանց
կը պարտինք :

Պ. Պարթերն իրաւունք ունի , ու մեծապէս ,
պարծենալու նաեւ Աստուածաշունչի աշխար-
հաբար թարգմանութեամբ , որ ամերիկեան մի-
սիոնարներու հայկական դործունէութեան ամե-
նէն չքեղ արարքներէն մէկն է : Այնպիսի ասեմ
մը երբ աշխարհաբար կը գտնուէր անկազմ ,
անկերպաբան , արհամարհուած եւ արհամարհելի
վիճակի մը մէջ , ոմանց գրութիւններուն մէջ՝
շափազանց տանկաբան , ուրիշներու ձեռքին
տակ՝ շափազանց դրաբարաստան , Ամերիկացի
մը՝ Տր. Բիկս՝ հին ու նոր կտակաբանը ամբող-
ջութեամբ թարգմանած է Պոստոյ հայ ժողովուրդ-
եան բարբառով , զայն գործածելով՝ իր անխառն
ու ձաքուր շինուածքովը , այնպէս լինչպէս ժո-
ղովուրդը կերտած է դայն . արեւմտեան նոր
հայերէնի առաջին յիշատակաբանն է այդ թարգ-
մանութիւնը՝ իրօք . եւ Տր. Բիկսի գործը ար-
ժանի է ամէն հիացման : Կարելի է անշուշտ
նկատել որ այդ աշխարհաբար շափազանց ուժ-
կական է , եւ քնազրին դրական վիճութիւնն
ու ճոխութիւնը պահպանելու շնորք ցոյց չի
տար . բայց Տր. Բիկսի բուն նպատակն էր՝
Աստուածաշունչը հասկանալի դարձնել հայ
ժողովուրդին ու նոյն ասեմն այդպիսի գործի մը
մէջ սեւեռել Հայոց նոր լեզուն այնպէս ինչպէս
ինքը զայն գտած էր ժողովուրդին բերնին մէջ
(վտարելով միայն՝ քնականաբար՝ տանկելն
բառերը) : եւ այդ կրկնակ նպակակին լրովին
հասած է : Միայն թէ՛ Պ. Պարթերն կը սխալի
կարծելով որ այդ թարգմանութիւնը եղած է
արեւմտեան աշխարհաբար իբր գրական լեզու .
հասարակութեան մէջ տիրապետել տուողը .

գործը արժանի էր այդ զերը կատարելու , բայց
չէ կատարած . Տր. Բիկսի աշխարհաբար աստ-
ուածաշունչին հրատարակութեանն էն ետքն է որ
գրաբարխառն աշխարհաբարի զարոյցը ամենէն
աւելի զօրացած , ընդարձակուած եւ իր ամենէն
այլանպակ ծայրայեղութեանց հասած է . այն
աստիճան որ , Պայլու Հաուդի վարչութիւնը
ինքն իսկ վարակուած է այդ սխալ ուղղութե-
անն եւ մէկլի դնելով Տր. Բիկսի թարգմանու-
թիւնը , Մատթիւս Գարազանիանին ձեռքով եւ
անձուոնի աշխարհաբարով վերստին թարգմանել
տուած եւ հրատարակած է Աստուածաշունչը .
քանի մը տանկանայ գրողներու մղած կուռ
պաշարն է որ վերջ ի վերջոյ տապալեց գրա-
բարխառն աշխարհաբարի զարոյցը եւ վերջնա-
կանապէս հաստատեց արդի հայերէնին իբր գրա-
կան լեզու տրիպոլիտութիւնը . այդ գրաբնեւե-
րուն տարած յաղթանակն է որ առաջնորդեց
վերջերս Պայլու Հաուդի վարչութիւնը Գարա-
զանիանի թարգմանութիւնը մէջնուղէն վերցնել
եւ վերստին հրատարակ հանել Տր. Բիկսի
թարգմանութիւնը՝ զրական սեռակէտով քանի
մը բարեփոխումներ մտցնելով : Պ. Պարթերն կը
սխալի գործնու կարծելով թէ այդ աշխարհա-
բար Աստուածաշունչը տարածուած է բոլոր
Հայոց մէջ . շատ քիչ տարածուած ըլլալուն հա-
մար է արդէն որ լեզուական հարցին լուծման
մէջ չէ կրցած կատարել զերը զոր անոր կը վե-
րադրէ Պ. Պարթերն . հայ-բողոքական հասարա-
կութեանն գերն՝ որ փոքր մաս մը կը կազմէ
Հայու թաւաճումը , շատ քիչեր այդ Աստուածա-
շունչը կարդացած են . ընտանոջական եւ կա-
թոլիկ Հայերը այդ գիրքէն խորշած են ինչպէս
« բողոքական » գրքէ մը , եւ նախընտրած են
Աստուածաշունչ բնու չկարդալ քան « Պայլու
Հաուդի Աստուածաշունչը » կարդալ . եւ եր-
բեք կրօնական մոլեռանդութիւնը աւելի պարուշ
չէ եղած քան այս պարագային . Պայլու-Հա-
ուդի Աստուածաշունչը բառական թարգմա-
նութիւնն է հրէական եւ յունական քնազրե-
րուն՝ լաւադոյն ձեռագիրներուն վրայէն կա-
տարուած , հետեւաբար նոյն իսկ շատ աւելի
ճշտութեամբ կը ներկայացնէ քնազրին իմաստ-
ները քան մեր նախնեաց թարգմանութիւնը որ
լեզուի գեղեցկութեամբն է որ հոյակապ է եւ
ոչ թէ բնազրին հեա բացարձակ ներշնչանկու-

թևամբ : Մեր կղերը յանցաւոր է այդ հարցին մէջ . ան պէտք էր ինքն իսկ յորդորէր բոլոր Հայերը անխտիր՝ կարգաւ այդ Աստուածաշունչը եւ օգտուիլ մտաւոր ու դրամական այն անպիսի գոհողութիւնէն զոր Ամերիկացիք ատով կը նուիրէին Հայութեան :

Պ. Պարթէն կը սխալի նաեւ ըսելով թէ ամերիկական միսիոնարներուն տպարաններէն ելած են անգլիական դուռնի-գործոցներու թարգմանութիւններ. զժողովարար ամերիկացի միսիոնարները գրական ձգտումներ չեն ունեցած , բարոյագիտութեան, կրօնքի, հմտութեան մարդիկ ըլլալով ամէն բանէ առաջ : Ամէն ինչ որ հրատարակած են , կրօնական , բարոյախօսական գործեր են , եւ կամ օգտակար ծանօթութեանց հաւաքածուներ : Պայալ Հաուզն է որ հրատարակած է Պոստոյ մէջ առաջին ուսումնական լուրջ ամսաթիւրերը հայերէն լեզուով, Շենւարակ Պիսակի Գիշելըսը . բայց այդ հանդէսը , ինչպէս անունն ալ կը ցուցնէ , իրագիտութեան տեսակ մը դասադիրք էր եւ ոչինչ ունէր գրական . մեծ ընդունելութիւն գտաւ սակայն այդ հանդէսը եւ շատ օգտակար եղաւ ու տարածուեցաւ բաւական . անոր հետեւելով եւ զայն գերազանցելու նպատակով է որ Հ. Պ. Այվաչովաքի հիմնեց Բազմակիպը . բայց ամէն որ զիտէ թէ ազգային ու գրական տեսակէտով ինչ նշանակութիւն ունեցաւ Բազմակիպը , մինչ Շենւարակը իր սանձմաստիակ վիճակէն դուրս չելաւ եւ շատ երկայն ալ չտուեց . Աւեաքաբեր որ անոր յովորդեց եւ կը տուէր սրբ , զուտ կրօնական ու բարոյաստական է եւ բողոքականներու շրջանակէն դուրս երբեք չէ ելած : Գալով անգլիական կամ ամերիկական գլուխ-գործոցներու թարգմանութեան , Պրնիսնի « Գրիստիանոսի ճամբորդութիւնը » ինչ թարգմանութիւնէն ուրիշ յատկանշական գործի մը երևցած ըլլալը չեմ յիշեր միսիոնարական տպարաններէն . եւ այդ գործն ալ « Արծառական » թէ թէ պէտք զգական նշանակութիւնէ զուրկ չէ . նոյն իսկ Աղբար Թովմասի ճակը , ամերիկական գրականութեան այդ անմահ էջը . Ս. Ղազարու տպարանէն է որ լոյս տեսած է հայերէն թարգմանութեամբ : Միտոնի Իրայս կրօնականը , մինչև իսկ Պալընի Զայոց-Հարոյցը այդ նոյն հրաշալի Ս. Ղազարը ճանչցուցած է Հայերուն :

Կարելի է նոյն իսկ ըսել թէ միսիոնարները « գրական » տեսակէտով վնասակար են եղած իրենց ազդեցութեան ներքեւ գտնուող Հայերուն . Հայոց արդի գրականութիւնը յօրինուած է միմիայն լուսաւորական ու կաթողիկէ Հայերու ձեռքով . ոչ մէկ բողոքական Հայ չկայ մեր ժամանակի գրական ղէմքերուն շարքին մէջ . միակ հայ բողոքականը որ գրական յետեւութեանց նշաններ տուած է , Պ. Ընէնիզանն է , ծանօթ պերճասօսը . իր ատենաբանութիւններէն մէկ քանին , որ տպուած են , ճոխ ու վանկուչ ոճ մը եւ գմայլիկ հայերէն մը կը յայտնեն . բայց ուսուցչական եւ քարոզչական գործունէութեան նուիրուած , Ընէնիզանն չէ կըրցած ատեն գտնիլ զուտ գրական գործեր արտադրելու : Կարելի է յիշել նաեւ Պ. Միհրան Յովհաննէսեանը , որ ժողովրդական երգերու նմանողութեամբ բանաստեղծութիւններ գրած է , մէկ քանին յարող , մեծ մասամբ գեղեցիկ ու տաղիկ , ամբողջութիւնը՝ գրական ուժեղ եւ բնորոշ ղէմք մը չի նկատու անկարող : — Եւ սակայն , ո՛րքան որոշ ու կարեւոր բաժին մը կրնար ստանձնած ըլլալ մեր գրական գործունէութեան մէջ հայ բողոքական տարրը՝ եթէ գրական ձգտումը արթնցած ըլլաւ իր մէջ : Իր մասնաւոր կապերը անգլիական , ամերիկեան , գերմանական ազգերուն հետ , իր հմտութիւնը այդ ազգերու յեղուին՝ պէտք էր զինքը առաջնորդէր այդ մեծ ազգերու գրական գլուխ-գործոցները հայացնելու , ինչպէս եւ ինքնատիպ գործերով ջրակցելու հայ հասարակութեան մէջ մտաւորական մեծ հոսանքներն այդ ազգերուն : Ա՛յնքան քիչ բան թարգմանուած է անգլիական , գերմանական , ամերիկեան հրաշակիրսներէն : Ա՛յնքան քիչ հաղորդակցութիւն եղած է այդ աղբիւրու մտաւոր հոգակապ կեանքին ու մեր հասարակութեան միջև . . . Յանկալի էր որ զէթ այսուհետեւ հայ բողոքականները սկսէին այդ դերը կատարել . հայ բողոքականներն ալ ունին նոյն արիւնը , նոյն ուղեղը ինչ որ ունին իրենց լուսաւորական կամ կաթողիկէ եղբայրները . իրենցով ալ անշուշտ կրնան ելլել զբաղէտներ , եթէ իրենց մտաւոր դաստիարակութեան մէջ գեղեցիկատական մտահոգութիւններն սկսին կարեւոր տեղ մը բռնել : Գրականութիւն մը այնքան

աւելի ճոխ ու հզօր կ'ըլլայ որքան՝ իր տոհմա-
 յին ինքնատպութիւնը զարգացնելով հանդերձ՝
 արտաքին մեծ գեղեցկութիւններ աւելի լայնօ-
 րէն ու սլալզանօրէն ընդունի իր մէջ. գիտենք
 թէ՛ Ֆրանսական զբաղանուծիւնը որքան կ'ը
 պարտի իտալական, սպանիական, անլիսական,
 գերմանական զբաղանուծիւններուն. մեր արդի
 զբաղանուծեան մէջ՝ Ֆրանսական զբաղանու-
 թիւնը կ'ը տիրէ գրեթէ տարամերժօրէն. միայն
 ռուսահայք են որ գերման ու ռուս զբաղանու-
 թիւններէն տարբեր — շատ քիչ՝ դժբաղքարար՝
 — կ'ը բերին մերթ մտնել մեր զբաղանուծեան
 մէջ. բողոքական Հայերը, որ գրեթէ բոլորն
 ալ ծանօթ են բողոքական մեծ երկիրներու լեզ-
 ուին, կոչուած են այդ երկիրներու մտայնու-
 թեան եւ գեղեցկագիտութեան փոխանցիչներն
 ըլլալ Հայոց մէջ: « Լոյս » հանդէսը, զոր քանի
 մը տարիէ ի վեր կ'ը հրատարակէ Պ. Մինաս-
 եան, այդ ցանկելի գործունէութեան մէջ գե-
 ղեցիկ նախագուրը կ'ը թուի արդէն. Պ. Մի-
 նասեան հայ բողոքական ընտանիքի մը կ'ը պատ-
 կանի, ինչպէս եւ Պ. Մանկասարեան, որուն
 հետ մտաւոր հանգիտութիւններ ունի. երկուքն
 ալ բողոքական աշխարհին կրօնական-բարոյա-
 խօսական ոլորտէն մեկնած են, Ամերիկեան
 Համալսարաններու մէջ կազմուելէ յետոյ՝ տու-
 գորտած են բողոքական ազգերու քաղաքա-
 կըրթութեան ամենէն ազատ ձգտումներով, ու
 մին՝ ամերիկեան հասարակութեան մէջ ազա-
 տախոնութեան ամենէն հեղինակաւոր ու պեր-
 ճախօս ներկայացուցիչներէն մին է այսօր,
 միւսը այդ լայն ու ազնիւ ազատախոնութեան
 սկզբունքները, անոր վրայ հիմնուած աշխար-
 հայեցողութիւնը, բարոյական եւ գեղեցկագի-
 տութիւնը կ'ը հաղորդէ հայ հասարակութեան՝
 պարզ, յստակ ու շնորհալի ոճով մը: Պ. Մի-
 նասեանի ամաթիւրթը ամենէն համակրելի երե-
 ւոյթներէն մին է որ վերջերս յայտնուած ըլլան
 մեր մտաւորական աշխարհին մէջ, եւ արժանի
 է ընդարձակ տարածում գտնելու(1):

Գալով Պ. Պարթընի այն տողերուն ուր մի-
 սինարներու Հայ եկեղեցւոյ հետ վերաբերմանը

մասին կ'ը խօսի, այդ տողերուն վրայ եւս ան-
 հրաժեշտ է քանի մը վերապահումներ ընել:
 Կրնայ ճիշդ ըլլալ թէ միսինարները նախ եւ
 առաջ ուզած ըլլան ոչ թէ Հայերը մէկիկ մէ-
 կիկ Հայաստանեայց եկեղեցիէն անկատելով
 բողոքականութեան յարեցնել, այլ հեռուհեռ
 բարենորոգումներ մտցնելով Հայ եկեղեցւոյն
 մէջ՝ զայն ամբողջապէս բողոքական դարձնել.
 Բողոքականութիւնը տարածելու աւելի ճարտար
 եւ աւելի արմատական միջոց մըն է ատ: Եւ
 վայրկեան մը մտքէս չեմ անցնէր մեղադրել
 միսինարներուն՝ որ ցանկացած ըլլան Հայ
 եկեղեցին մտեցնել բողոքականութեան. ո եւ
 է « համոզուած » մարդ իրաւունք եւ պարտա-
 կանութիւն ունի ջանալ որ ուրիշներն ալ յա-
 րին հաւատքի այն ձեւին զոր ինք ճշմարտա-
 զոյնը կ'ը նկատէ. մեղադրելին այն է երբ իր
 համոզումը տարածել ուզող ատոր համար կ'ը
 գործածէ բռնի միջոցներ, կամ գժուձ միջոցներ
 (ինչպէս Վարդապետ միջոցին պատճառ մը հայի
 փոխարէն Հայերն իրենց ազգային եկեղեցին
 ուրանալու հրաւիրող կաթոլիկ միսինարներու
 ընթացքը): Ամերիկացի միսինարները քարոզ-
 չութեամբ, զպրոցներով, հրատարակութիւն-
 ներով է որ Հայերն իրենց զաղափարներն ըն-
 դունելու հրաւիրած են. նիւթական օգնու-
 թիւնները զոր ընծայած են յանձար՝ անշուշտ
 մեծ տեղ կ'ը բռնեն իրենց գտած յամոզութիւն-
 ներուն մէջ. բայց այդ ալ դժուար է մեղադ-
 րելի գտնել. սովամահին, սուրէ ազատածին
 « բողոքական եղիբ որպէս զի հաց տամ » չին
 ըսած անոնք. այլ ձրի դպրոց շնորհած են ազ-
 քատ տղոց, ատոնց հայրերուն օգնած են, գործ
 գտած են, կ'ըրակնորոշ վարժարան բացած են
 (առաջին անգամ ըլլալով Հայոց մէջ)՝ տգէտ
 գործաւորներու, բեռնակիրներու, արհեստա-
 ներու գրել կարդալ սորվեցնելու համար. այն
 Հայերը որ թէ՛ մտաւոր, թէ՛ նիւթական այս-
 քան լայն աշակցութիւն կ'ը գտնէին այդ օտար-
 ներէն՝ բնական է որ յարէին անոնց. եւ դիւ-
 րաւ ընդունէին անոնց կրօնական զաղափար-
 ներն ալ. մեղադրելին մեր կ'ըրեն էր որ ինքն
 իսկ չէր ըրած ինչ որ այդ օտարները կ'ընէին:
 Հայ կղերը մերժեց միսինարներու փափաքած
 « բարենորոգումները » ընդունիլ եւ սկսաւ նոյն
 իսկ հայաձեւ այն Հայերը որոնք՝ հայ եկեղեցիին

(1) Հասցե՝ The Louyce Publishing Co.,
 23 Mass Ave. Arlington, Mass., (U. S. A.):
 Տարեկան բաժնեգիրքն Ե Ֆ Ֆրանսիս:
 digitised by

քաղաքականապէս կապուած մնալով հանդերձ՝ կրօնականապէս ազատ թողաքականութեան կը պատկանէին. Յակոբոս Պատրիարքը 1839ին գաւաաններն արտրիւլ տուաւ. շատ մը բազմա- կան Հայեր, նոյն իսկ բողոքական չեղող բայց պարզապէս ազատամիտ Հայեր, ու եկեղեցւոյ բեմէն նզովեց Լուստերն ու իր ազնոյզը, իսկ Մատթէոս Պատրիարքը 1846ին բանադրեց հայ բողոքականներէն ոմանք (որոնք ծայրայեղ մո- լեռանդութեամբ կը յարձակէին Հայ եկեղեցւոյ դէմ եւ կը նախատէին զայն), բայց ինքն ալ հակառակ ծայրայեղութեան երթալով՝ կոնզա- կով մը, ուր գործածած է « կծու եւ անվայել ոճ », ինչպէս կը գրէ Երիցեանց, անիծեց բոլոր բողոքական Հայերը, պատուիրեց լուսաւոր ա- կաններուն « վերջացնել նոցա հետ թէ՛ ազգա- կանութիւնը, թէ՛ բարեկամութիւնը եւ թէ՛ մարդաիրութիւնը, եւ մինչեւ անգամ նոցա հետ ոչ խօսիլ, ոչ աճուլ, ոչ տալ, եւն. » : Այն ատեն է որ յառաջ եկաւ անշատուժ մը, որ սակայն ըստ իս նախնորիւի էր քան այդ խաճաճփոթ եւ երկզմիթ կաջութիւնը, որ ներ- զին պատակաւորիբ բաւական տխուր ու ծանր հանգամանք մը տառցած է պահ՝ մը՝ բարեբաղ- դաբար շատ կարճատեւ. ինչ որ էական է ինծի համար եւ միսիոնարներուն իրապէս պատիւ կը բերէ, այն է որ այդ անշատու մը եղած է զուտ կրօնական եւ ոչ երբեք ազգային . հայ բողո- քականները պէտք չեն ունեցած Պէշիկիթաշ- լեաններու որ իրենց բացատրելի թէ՛ ազգու- թիւն եւ կրօնք տարբեր բաներ են. անոնք միշտ « Հայ » մնացած են, միշտ յարող իրենց ազ- գային լեզուն ու պատմութիւնը, զուտ-տղզա- յին բոլոր հարցերուն մէջ ազգին ամբողջու- թեանը հետ միշտ ելքարարաբար կապուած :

Պ. Պարթևի տողերը հայ կղերին նկատմամբ ճիշդ են դժբաղդաբար : Այն միջոցին երբ մի- սիոնարները եկան Տաճկաստան, զստան հայ կղեր մը որ — մատի վրայ համրուող բացա- ռութիւններէ գատ — կը փայլէր խոր տգի- տութեամբ, նոյն իսկ տգիտութիւն՝ կրօնական իրերու մէջ, եւ որ կը կարծէր՝ ինչպէս իրա- լամբ կը գրէ Պ. Պարթևն՝ թէ՛ ազգընդեր գոց արտասանելը կը բաւէ « կրօնական պարտա- կանութիւնը » կատարելու համար : Աստեղ կղերականներ պատրաստելու մասին ոչ մէկ

հոգ չէր տարուած : Ո եւ է արևոտի մէջ յա- ջողած յետին խանութպանը քահանայ կամ վարդապետ կ'ըլլարու Այսօր այդ տխուր կայու- թիւնը բաւական բարեփոխուած է, — թէպէտեւ իրիրու հին վիճակէն շատ բան մնացած է տա- կաւին : Այդ բարեփոխութեան անշուշտ մե- ծապէս նպաստած է միսիոնարներու գործու- նէութիւնը, իրենց տուած անձնական օրինա- կութիւն իսկ մղելով հայ լուսաւորչական հասա- րակութիւնը ունենալու զարգացած կղերական- ներ : Պ. Պարթևն իրաւունք ունի զարձակ « բարենորոգումներ » ու մուտքը բազմալու մեր եկեղեցւոյն մէջ : Այդ բարենորոգումներէն ու մանց ներմուծումը եւ իսկ՝ առանց միսիոնար ըլլալու՝ խորապէս կը բաղձամ Հեռագիտէ ըն- ջիկ պատկերներու պաշտուածը(1) որ հակաքրիս- տոնէական է եւ մասնաւորապէս հակառակ Հայոց եկեղեցւոյն ոգին, աւետարանը եկե- ղեցներուն մէջ աշխարհաբար կարգալ, կու- սակրօնութիւնը վերցնել (հետեւելով նոյն իսկ Հայ եկեղեցւոյ առաջին հայրապետներուն որ ամուսնացած էին) կամ գէթ զայն վերապահել միմիայն վանականներուն որոնք հասարակու- թեան հետ յարաբերութիւն չունին այլ ինք- զինքնին կը նուիրեն մեռութեան, իսկմասն եւ ուսումնասիրութեան կենսըի մը, — ասոնք տրամաբանական եւ առողջ պահանջներ են որոնց լրացումը օգուտ միայն կրնայ բերել թէ՛ մեր ժողովրդին եւ թէ՛ մեր եկեղեցւոյն : Կա- ռելի է միայն զիտել տալ Պ. Պարթևին թէ՛ հակառակ մեր կղերին բոլոր թերութիւններուն՝ Հայ, եկեղեցին յարաբերաբար միշտ աւելի « քրիստոնէական » է մնացած քան միւս « պատ- մական » եկեղեցիներէն ամենանշանաւորը, այն է Հռոմէական եկեղեցին, ամենէն հակաքրիս- տոնէական եկեղեցին որ գոյութիւն ունեցած ըլլալ երբեք, Կարելի է նաեւ աւելցնել թէ՛ այդ բարենորոգումները՝ մեծ մասամբ՝ մտցնելու հա- մար կը բաւէ արդէն մեր եկեղեցւոյն սկզբնա-

(1) Անուամալի է որ պահեցնեմու պաւ- տուր՝ ամենավայրենի Ֆիլիսապաուրթեան ձեւի սակ՝ գոյութիւն ունի մեր մեջ : Այս ինչ սեղի (օրինակ՝ Արմաթի) Աստուածամայ պատկերը մասնաւորապէս զօրաւոր ու ցաւերու բուժիչ կը նկատուի ժողովրդին :

կան կարգուսարգը, օրէնքները, ոգին՝ որ օտար ներգործութիւններով մեծապէս եղծուած են՝ ամբողջութեամբ վերահաստատու :

Պ. Պարթըն կը սխալի վերջապէս յայտարարելով թէ միմիայն ամերիկացի միսիոնարներն են որ ճանչցուցած են քաղաքակիրթ աշխարհին 1895-96ի հայկական աղէտները : Ամերիկացի միսիոնարները շատ մեծ բաժին մը ունեցած են այդ տեղեկատուութեան գործին մէջ . բայց այդ դերը կատարած են նաև ճորտացիներ , Իերմանացիներ , Տանիմաքացիներ , Անգլիացիներ , ինչպէս եւ հայ եկեղեցական իշխանութիւնները եւ աշխարհական գործիչ խումբեր եւ անհատներ : Ընդէ է սակայն որ օտարներէ Հայ արկածեալներուն զրկուած նըպաստներուն ամենէն ստուար մասը Ամերիկայէն է եկած եւ թէ այդ արհաւիրքի եւ ցաւի օրերու միջոցին Ամերիկացիները Հայաստանի մէջ ցոյց տուած են՝ թերեւս աւելի քան ո եւ է օտարներ՝ սրտազին ցաւակցութիւն , տարապայման անձնուիրութիւն , զուտ մարդասիրական զիբութիւն :

Անա ինչ որ Ամերիկացիք ըրած են մեզի համար : Վերապահումներ՝ զոր ըրի՝ անոնց մեզի մատուցած ծառայութիւններուն արժէքը նուազեցնելու նպատակը չունին երբեք : Ըըշդուելով ու որոշուելով, ծառայութիւնները զոր Ամերիկացիք մեզի մատուցած են եւ կը մատուցանին ցարդ , անհուն արժէք ունին նորէն . ու մեզք իրենց համար երախտագրութիւնէ եւ հինացուէ ուրիշ զգացում չներկ կրնար ունենալ : Այդ տեսակետով , ես նոյն իսկ կը ցաւիմ որ այդ յօդուածը Armeniaին մէջ Ամերիկացիէ մը գրուած ըլլայ : Հայ մը գրելու էր զայն . այդպէսով Հայ ժողովուրդն իր շնորհապարտութիւնը հրապարակաւ եւ հանդիսաւորապէս յայտնած է իր լրար ամերիկեան ժողովրդին , ու նաեւ աւելի որոշ կերպով սամանուած է իր լրար Ամերիկացուց կատարած հայանպատ գործը :

Այսօր ամերիկեան այդ հայանպատ գործը որ զուտ կրթական ու կրօնական էր ցարդ , քաղաքական հանդամանք ալ սկսած է ստանալ . մեր հարցին լուծման Ամերիկայի պէս հզօր ու կտրուկ տէրութեան մը ուզակի մասնակցելու տրամադրութիւնը՝ վերջին ժամանակներու ամենէն յատկանշական ու կարեւոր դէպքերէն մին է : Այդ դէպքը արդեանքն է դարձու միսիոնարներու ազդեցութեանը որ շատ մեծ է Ամերիկայի մէջ . Տաճկաստան գրոհող ամերիկացի միսիոնարները 1895ին ի վեր իրենց կառավարութեան հաղորդած են բոլոր հարատուարութիւնները, վայրագութիւնները որոնց սկանաւտես են եղած, բողոքած են այդ խժոժութեանց դէմ , բացատրած են թէ իրենց կրթական գործունէութիւնը չի կրնար անխափան շարունակուիլ այդպիսի սկանաւտակ պայմաններու մէջ , եւ հրաւիրած են իրենց կառավարութեան միջամտութիւնը : 1896ին , միսիոնարներու այդ ջանքերուն շնորհիւ , շատ բուռն հայապիտանական շարժում մը երեւան եկաւ . ամբողջ Միջագետք-Նահանգներուն մէջ . հաստատութիւնը սաստիկ զայրացած էր եւ կը պահանջէր կառավարութիւնէն միջամտել կրօնի կերպով՝ վերջ դնելու համար այդ բարբարոսութեանց . թերեւս տեղի ունենար այդ միջամտութիւնը, եթէ նոյն միջոցին Գուպայի հարցը չպայթէր . ամբողջ այդ ոգեւորութիւնը յանկարծ Հայաստանէն զէպի Գուպա դարձաւ . եւ բարդացուած ու հատուցուած միջամտութիւնը Գուպայի ի նպատակ է որ կատարուեցաւ : Երկու երեք տարիէ ի վեր հայասիրական շարժում մը վերստին սկսած է ուրուագծուիլ Ամերիկայի մէջ , նուազ ուժեղ , բայց տեսական ու յարաճուն : Նորէն միսիոնարներն են զայն ներքնապէս յարուցանողն ու անուցանողը . անոր տարածելու են նպատեցին Ամերիկայի հայ գործիչներն ու հայաէր ամերիկայի անձնատուութիւններ ինչպէս Օր. Ալին Սթեն Պլաքուել , տիկին շիւլիտ Հաու , եւն. եւն. որոնք երկու տարիի չափ առաջ Պոսթընի մէջ կազմեցին « Հայաստանի Բարեկամներ » անուանուած ընկերութիւն մը , հայկական դատին շուրջ ամերիկեան համակրութիւնները բազմապատկելու համար ջանքեր ընելու : Նպատակն է : Այդ բոլոր միջամտութեան հետեւանքով է որ Միացեալ Նահանգաց կառավարութիւնը որոշեց Իզմիրի առջեւ նաւային ցոյց մ'ընել՝ Թուրք կառավարութիւնն ստիպելու համար որ ընդունի իր պահանջները : Այդ պահանջներն էին՝ 1. Պոլսոյ Ամերիկեան ներկայացուցիչը բարձրացնել զեւսպանական աստիճանի , հաւասար եւրոպական

նակներու ամենէն յատկանշական ու կարեւոր դէպքերէն մին է : Այդ դէպքը արդեանքն է դարձու միսիոնարներու ազդեցութեանը որ շատ մեծ է Ամերիկայի մէջ . Տաճկաստան գրոհող ամերիկացի միսիոնարները 1895ին ի վեր իրենց կառավարութեան հաղորդած են բոլոր հարատուարութիւնները, վայրագութիւնները որոնց սկանաւտես են եղած, բողոքած են այդ խժոժութեանց դէմ , բացատրած են թէ իրենց կրթական գործունէութիւնը չի կրնար անխափան շարունակուիլ այդպիսի սկանաւտակ պայմաններու մէջ , եւ հրաւիրած են իրենց կառավարութեան միջամտութիւնը : 1896ին , միսիոնարներու այդ ջանքերուն շնորհիւ , շատ բուռն հայապիտանական շարժում մը երեւան եկաւ . ամբողջ Միջագետք-Նահանգներուն մէջ . հաստատութիւնը սաստիկ զայրացած էր եւ կը պահանջէր կառավարութիւնէն միջամտել կրօնի կերպով՝ վերջ դնելու համար այդ բարբարոսութեանց . թերեւս տեղի ունենար այդ միջամտութիւնը, եթէ նոյն միջոցին Գուպայի հարցը չպայթէր . ամբողջ այդ ոգեւորութիւնը յանկարծ Հայաստանէն զէպի Գուպա դարձաւ . եւ բարդացուած ու հատուցուած միջամտութիւնը Գուպայի ի նպատակ է որ կատարուեցաւ : Երկու երեք տարիէ ի վեր հայասիրական շարժում մը վերստին սկսած է ուրուագծուիլ Ամերիկայի մէջ , նուազ ուժեղ , բայց տեսական ու յարաճուն : Նորէն միսիոնարներն են զայն ներքնապէս յարուցանողն ու անուցանողը . անոր տարածելու են նպատեցին Ամերիկայի հայ գործիչներն ու հայաէր ամերիկայի անձնատուութիւններ ինչպէս Օր. Ալին Սթեն Պլաքուել , տիկին շիւլիտ Հաու , եւն. եւն. որոնք երկու տարիի չափ առաջ Պոսթընի մէջ կազմեցին « Հայաստանի Բարեկամներ » անուանուած ընկերութիւն մը , հայկական դատին շուրջ ամերիկեան համակրութիւնները բազմապատկելու համար ջանքեր ընելու : Նպատակն է : Այդ բոլոր միջամտութեան հետեւանքով է որ Միացեալ Նահանգաց կառավարութիւնը որոշեց Իզմիրի առջեւ նաւային ցոյց մ'ընել՝ Թուրք կառավարութիւնն ստիպելու համար որ ընդունի իր պահանջները : Այդ պահանջներն էին՝ 1. Պոլսոյ Ամերիկեան ներկայացուցիչը բարձրացնել զեւսպանական աստիճանի , հաւասար եւրոպական

գեապաններուն, հետեւաբար եւ իրաւունք ունեցող Օսմ. Պետութեան բոլոր հարցերուն միջամտելու . 3. Հաստատուած այն նրխնական վրնասներուն զոր Տաճկաստանի մէջ գանուող ամերիկեան հաստատութիւնները կրած էին ջարդերու միջոցին . 3. Տաճիկ կառավարութիւնը պէտք է իբր Ամերիկացի նկատուի այն թրքաւրպատակները որ Ամերիկա երթալով Ամերիկեան նպատակ արձանագրուած են եւ անոնք Տաճկաստան դատաւունք եւ իբր Ամերիկացի հոն հաստատուելուն շնորհմանայ . 4. Թուրք կառավարութիւնը պէտք է ամէն ազատութիւն եւ զիրութիւն չնորհէ ամերիկեան զգրոցներուն կանոնաւոր զարգացման եւ թոյլ տայ անոնց թուոյն մինչեւ 300ի բարձրագոյն Աստուք արտաքուստ լոկ ամերիկեան շահեր շոջափող պահանջները կր թուին . բայց մտօնէ դիտուելով՝ այդ պահանջները կ'երեւան ա'յնքան հայկական շահերուն նպատակաւ որքան ամերիկեաններուն : Տաճկաստան դարձող ամերիկահպատակները՝ Հայ են գրեթէ բոլորն ալ, Տաճկաստանի ամերիկեան զգրոցներու աչակերտները մեծ մասամբ Հայ են . ատոնք պաշտպանել՝ Հայութեան մէկ բաժնիը պաշտպանել ըսել է . ու երբ զգրոցներու թիւը բազմապատկուի, եւ երբ Պոլսոյ մէջ Ամերիկա ունենայ լիազօր գեապան մը՝ Տաճկաստանի ներքին դործերուն միջամտելու իրաւունք ունեցող, կ'ըմբռնուի թէ Ամերիկեան հայնպատու գործունէութեան այն նոր փուլը մինչեւ ո՛ր կրնայ երթալ օր մը : Պահանջներն ընդունուեցան մասամբ, Բայց Ամերիկա յամառ է եւ հետեւողական . ծրագիր մը երբ գծէ, այլ եւս զայն չի ձգեր անաւարտ : Կրնանք յուսալ օր Իզմիրի ցոյցը առաջին քայլն էր ապագայ կարեւորագոյն արարքներու :

Հայոց պարտականութիւնն է իրախուսել, հրահրել ամերիկեան այդ համակրութիւնները, իրենց ուժերուն չափովը՝ նպատակը անոնց զօրացմանն ու ընդարձակմանը : Իզմիրի ցոյցէն անմիջապէս յետոյ, ես պարտք համարեցայ իբր հայ անհատ մը եւ իբր ներկայացուցիչ մը հայ անմուլին՝ Պ. Ռուզվէլթին եւ Պ. Հէյնն ուղղուած նամակներով (որոնք առաջնոյն թարգմանութիւնը կը հրատարակուի այս թիւով) արտայայտել մեր ժողովուրդին երախտագիտութիւնը :

Նը, թէ՛ միտնարներու ցարդ մեղի մատուցած ծառայութեանց եւ թէ՛ այժմ պաշտօնական Ամերիկային մեր ազդութեան ի նպաստ առած քայլերուն համար : Նմանօրինակ ուղերձներ ղրկուեցան կարծեմ նաեւ Ամերիկայի Հայ խորհրակներէ : Վերջապէս, Սարաճեան եւ Այվատեան Արքեպիսկոպոստները ամենայն Հայոց Հայաբազուտին եւ ամբողջ ազգին կողմէ յայտնեցին միեւնոյն զգացումները, եւ գտան Պ. Ռուզվէլթին կողմէ շատ սիրալիք ընդունելութիւն մը :

Վերընտրուելէն յետոյ Ամերիկեան Համաժողովին ուղղած իր Թուղթին մէջ, Պ. Ռուզվէլթ սա նշանակալից տողերը կը նուիրէ Տաճկահայոց հարցին . « Թուրքիոյ մէջ մեր ունեցած դժուարութիւններուն պատճառը ոչ այնքան այն վարմունքն է որուն երբեմն կ'ենթարկուին մեր քաղաքները որքան այն զայրոյթը զոր մեր մէջ անխուսափելի կերպով կը գրգռէ անաւոր յոռի կառավարութիւնը, որ կը տեսնուի Հայաստանի մէջ (ինչպէս եւ Մակեդոնիոյ մէջ) » :

Այն հրէշային պատճառները որ այդ « զայրոյթը » կը պատճառեն Ամերիկեան կառավարութեան, հետու են ջնջուած ըլլալէ : Ներքին յուսալ որ պտիտ գայ այն օրն ուր այդ զայրոյթը պտիտ արտայայտուի վճռական արարքով մը :

Անմիջական ու ծայրայեղ ակնկալութիւններով չորբորքերը . բայց ինչու՞ ըլլաւ որ Կառավարութեամբ նշանակեցնք այդ դրական տարրը որ կուգայ աւելնալ մեր հարցին շուրջ : Ամերիկացիք՝ առանց որ մենք իրենցմէ ոչինչ խնդրած ըլլայինք՝ ինքիբնեյին կեպտ են դէպ ի մեզ, ու գարէ մը ի վեր անազնին դրամ ծախսած, միտք յոգնեցուցած, ու մեղի բարոյական անգիտատելի ծառայութիւններ մատուցած են : Կարուկ, յիտակ ու կորովի նկարագրով մարդիկ են անոնք, կը պատկանին ամենէն հզօր ախրութեան որ կայ այս վայրկեանին աշխարհիս վրայ եւ որ իր կուսակուած վիթխարի ուժը կ'ուզէ տարածել ամէն կողմ եւ « զայն » ինչպէս կը գրէ Ռուզվէլթ՝ գործածել արգարութեան եւ իրաւունքի յաղթանակին : Անոնք — մասնաւորապէս միտնարները, որոնք ուղղակի շիման մէջ մտած են մեր ժողովուրդին

հետ, — կը սիրեն Հայերը . կարելի է նոյն իսկ ըսել թէ բոլոր օտարներէն անոնք են որ ամենէն աւելի մտերմօրէն կը սիրեն Հայերը, կը ճանչան զանոնք եւ սրտանց կ'ուզեն անոնց բարձրացումն ու փրկութիւնը. այդ միսիոնարներէն մին որ իր գրկով թովարակ կ'եմանը Տաճկահայոց մէջ անցուցած է, կ'ըսէ վերջերս՝ «Պոսթըն՝ ատենախօսութեան մը մէջ՝ «Կր սիրեմ Հայերը, եւ ինքզինքս Հայ կը զգամ, ու հպարտ եմ ինքզինքս Հայ զգալուս :» Այդ ազնիւ եւ խորատես գործիչները նկատած են ինչ որ կայ առողջ, ուշիմ, կրակոտ՝ մեր գաւառոր ստրկութեամբ պակասուած ցեղին հոգւոյն խորը . կը գնահատեն զայն, եւ կ'ուզեն փրցնել ստրկութեան կեղեւը ամբողջապէս : Կրնանք յուսով որ անոնք իրենց այդ գործը պիտի տանին հասցնեն մինչեւ վերջնական եզրակացութիւնը : — Սասունի եւ Մուշի վերջին աղիողորմ զէպքերու միջոցին, Խարբերդի ամերիկեան հիւպատոսը՝ Տր. Նորթըն, շատ ճշուի կեանդրան հայանպատ գործունէութիւն ցոյց տուած քան եւրոպական պետութեանց մեծ մասին ներկայացուցիչները :

Ամերիկեան կառավարութեան այդ նոր զիրքը՝ Օսմանեան պետութեան հանդէպ, ամէն պարագայի մէջ՝ սա երկու արդիւնքէն մէկը պիտի ունենայ : Կ'ա՛մ Ամերիկա պիտի կատարէ վճռական քայլը, ու Եւրոպա՝ անկողող զայն արդիւնքու, պիտի հետեւի անոր եւ մասնակցի եւ կ'ամ, Եւրոպա, որ չ'ուզեր թող տալ Ամերիկայի՝ իր գործութիւնն ու տիրապետութիւնը տարածել Հին Աշխարհին մէջ, ինքն իսկ պիտի ստիպուի Արեւելեան հարցին լուծուող վտւթացընել, միջամտութեան պատճառ չձգելու համար Ամերիկայի : Երկու պարագային՝ ալ մենք կարող ենք օգտուիլ :

Չանանք ընել ամէն ինչ որ կրնանք՝ բազմապատկելու համար ամերիկեան համակրութիւնները, որոնք ինչ ձեւով ալ իրականանան՝ մեզի համար միշտ բեղմնաւոր եւ բարերար պիտի ըլլան :

ԱՐՇԱԿ ՉՊԱՆԵԱՆ

Ա հ ա ա ս ի կ

Ահաւասիկ ջիւսիսիկները որ ստեղծեցին կ'երթան,

Խարխալեղիկ, այլակրակոյրէն,
Ու կը խնդան, ու կուշան դեռ :

Ահաւասիկ հոգիիկ թոփախաւորները, ի՛նչ-
ֆան
Ուժաբախ, ու թախծոտ, գոր կը սպառեն
Անկարելիիկ խօյ սենդեր :

Ահաւասիկ մխտիկները, գլուխիկ ծուած,
եւ մտայլ,
Որ գերտարիայիկը միշտ կը փնտռեն,
հնկնդով աղօթքներ խօյ :

Ահաւասիկ ստուկներն, երկիրպագուներ, որ
յամբասայլ
Կը հասկին կրօնիկ ռոֆն արդէն,
Անեմիքն աչ պաշտարու :

Ահաւասիկ ամբոյիկն մեջ սիւնիկներն ալ, որ
օրի

Շասցած, որ կը քորպեն ուսերնին,
Եւ ինկզիսիկներն կ'ուրանան :

Ահաւասիկ միջիկ սնանիկներն, հանձարներ
խաւարի,
Որ իրենց ճառերուն վրայ կը ծածաղիկ
Իրենկ նախ, եւ ո՛րքան :

Ահաւասիկ ձուճարացածները, սիրելիկ ու ապ-
րելիկ,

Որ արդէն իսկ մեռնիչ կը սխիկ,
Յոգնած ու կեանիկն դժգոհ :

Ահաւասիկ նաեւ փոքրերը, խեղճեր գոր կ'այ-
շայլեն
Բիւր ցարերն այս կեանիկն սուս եւ սին,
Գլխիկոր՝ իբրեւ գոն :

Ահաւասիկ իմ սիրսս ալ, գոր չի հասկցայ
րևաւ,

Եւ իմ հոգիս՝ չսնայաւած ցնորիկն,
Եւ անձս համակ՝ ֆանդուէրու համար :

Ահա, անա աշխարհը, ուր անեմիքն ալ կար-
գաւ

Միեւնոյն ճառապակեր կը հերկեն,
Չի հասկնալիկ իրար :

ՎԱՀԱՆ ՄԱԼԷՉԵԱՆ